

Համար, կառուցին աստիճանաց ներքեւ կռուանոց մը, կամ ցած պատուար մը, ինչպէս որ կայ հռովմէական տեսլարանաց մէջ, ըմբշամարտկաց ասպարէզը հանդիսականաց բեմէն բաժնելու համար. և այս պարապաց տակ առուակ մ' ալ փորեցին, որպէս զի մեռելոց տրինը մէջը վազէ: կռուանոցին ետեղաժշտաց վերնտառ բարձրութիւնը, և անմիջապէս ետևի աստիճանաց վրբայ, գտնուեցան կճեայ նստարաններ, կրելով իրենց վրայ նշանակիչ գրութիւններ, որոց վրայ կը բազմէին տւագորեար անձինք. որը Աթէնքի մէջ քաղաքական կամ քահանայական գըլխաւոր պաշտօնները կը կատարէին. իսկ անոնց կեղրոնը գտնուեցաւ այն բազմոցը ուր կը նստէր Բակրոսի քորմը. որ կ'որոշուի ամենէն քանդակներով վարդարեալ ըլլալով: Տեղարանին ետեղ, զուգահեռական ուղղութեամբ երկայն և լայն վայրագաւիժ մը կար որ կը ծառայէր այն տեղւոյն՝ զոր մենք ժողովեւող կ'անուանեմք մեր արդի թատերաց մէջ: Ասիկայ հանդիսականաց համար շրջագայելու տեղ մի էր հանդիսացման կանկ առնելու ժամանակ:

Իսկ ընտրեալ հանդիսատեսաց աչքը՝ որք ըստ սովորութեան կը բազմին սոտրին աստիճանաց վրայ, կը հայի դէպ ՚ի սիւնազարդ սրահ մը, որ այժմ կործանեալ է. և պէսզ էր ըստ սովորութեան յօրինուած ըլլար ճարտարապետական ճոխ զարդարանքով, և ունենար նշանաւոր խորութիւն մը: Իսկ անոնք որք կը բազմէին ընդհակառակն աւելի բարձր աստիճանաց վրայ, կրնային իրենց աշքը պատուարին բարձրութենէն ալ անդին տեսնել: Պատուարը և իգինեայ ու Սիւնիոնի հեռաւոր ժայռերը իրենց համար թատրոնական ճշմարիտ զարդեր էին:

## ՏԱԿԵՄ

Լուգովիկոս-Յակովի-Մանտէ Տակէո, ծնեալ 1787ին, Գորմէյլի մէջ, 'ի սկզբան մաքսաւորութեան գործոց մէջ դրուեցաւ: իւր վառվուուն և կրքու բնութիւնը չկրցաւ երկար ատեն զիմանալ հանդարտ և նիւթական հաշիւներու մէջ: Եւ գեղարուեստից մասնաւոր բերում յանձին զգալով, թողուց փութապէս իւր պաշտօնները՝ ինքզինքը նկարչութեան վարժից տալու համար, և թատրներ զարդարող Տէկոդդիին արուեստանոցը մուաւ: Այն ժամանակները շատ ետեւ էր այս արհեստը. Տակէո նշանաւոր կատարելագործութիւններ ըրաւ անոր վրայ: Առաջինն այս է, որ գունոց պատրանքին վրայ լուսոյ արդիւնքն աւելցուց, այնպէս զի նոյն ժամանակի թատերական նկարուց յաջողութեանց մեծագոյն մասին ինքն պատճառ համարուած է:

Բայց Տակէո նկարչութեն նշանաւոր հանճարէն զատ ունէր նաև ուրիշ ձիլք մը որ զինքը շատ վնատուել կու տար Բարիզու ընկերութեանց մէջ. այսինքն շատ զարմանալի պարող էր այնպիսի ժամանակ՝ յորում զահլընաց պարը գըժուարին արհեստ էր: Սորված էր նաև լարով պարելը, և այն աստիճան ճկունութիւն և զիւրաշարժութիւն մարմնոյ ունէր, որ Արգուա կոմինին պէս (կարուլու Ժէն ետքը), որ կը մրցէր անուանի նաւարէնին հետ, Տակէո ալ կրնար առանց ստորին մնալու հրապարակաւ մրցիլ անզուգական ֆուրիոզոյին հետ: Բայց այս յաջողութիւններն ու յաղթանակները, զորոնք կը վայելէր սաստիկ սնապարծութեամբ հանդերձ, չէին կրնար բաւական ըլլալ իրենին պէս գործոնեայ և յանզուգն հանճարի մը: Բրէվութ, հեղինակ վանազան համայնացուցից, իրեն օգնական առաւ զժակէո, որ իւր կատարելագործող հանճարով, այս տեսարանս ալ կատարելագործեց, և աւելի բնականութիւն տուաւ պատրանաց: Ասով է որ գըտ-

նուեցաւ Ցեսարիանացոյցը, որ կ'ընծայէ մարդոյս տեսարան մը արդարե մոգական, յորում գունոց և լուսոյ ճարտար խառնմամբ հանդիսատեսին առջև յափշտակիչ ցնողք մը կը ներկայացունէ : Պուդոն նկարչին հետ միանալով, Սամսոնի պանդոկին հողին վըրայ ընդարձակ շէնք մը կառուցանել տուաւ, ուր 1822էն մինչև 1839 ժողովուրդը յաճախեց զարմացմամբ դիտելու այն նկարները, որոնց մեծ մասը արդարե հրաշակերտք են արուեստին :

Իւր տեսարանացուցին մեծապէս հոչակուելուն ժամանակին, այս անխոնջ աշխատաւորը բարձրագոյն փառք մը երազելով, դժուարին դիտերու ձեռք զարկաւ, որոնց յաջողութիւնը իւր առաջին աշխատութեանց յիշատակը պիտի եղծանէր : Տակէո տեսնելով ստուերագծարանին զուարձալի պատկերները ու սաստիկ զարմանալով, շատ անգամ մտածեր էր թէ ինչպէս այն զուարձալի՝ բայց փախատականնկարներուն հաստատութիւն տայրայց թէ 1826էն առաջ յաջողած էր արդեօք իւր փորձերուն մէջ և յաջող սկզբունք մը ընդունած էր, դժուարին է յայտնապէս ստուգել : Եւ դարձեալ, նոյն ժամանակիները լսած էր նիկեփոր Նիկրսի անունը, որ 1814էն 'ի վեր նոյն դիւտերուն վերայ կ'աշխատէր :

Մէկէն սկսաւ վերաբերութիւն հաստատել անոր հետ, և առաջարկութիւններ ըրաւ, զորոնք 'ի սկզբան թէպէտ մեծ տարակուսանք ընդունեցաւ Նիկրս, սակայն վերջապէս յանձն առաւ առժամանակեայ միաբանութեան դաշնադրութեան մը ստորագրելու (14 դեկտեմբեր 1826) : Այս դաշնադրութեան իմաստը թոյլ կու տայ ենթադրել որ տեսարանացուցին գտիչը իւր համճարէն զատ ուրիշ բան չէր բերեր ընկերութեան, մինչդեռ Նիկրս արդէն դիւտ մը ստացեր էր, որ թէ և անկատար, սակայն ըստ բաւականին արդինաբեր եղած էր : Ի՞նչ որ ալ ըլլայ, Նիկրսի մոտածութիւննքը չուշացան արդասաբեր ըլլալու Տակէոի ճարտար

ձեռաց մէջ : Իւր ընկերին արևագրական գիւտերուն տեղեկանալուն պէս, իւր Ցեսարանացուցին արուեստանոցին մէջ փակուեցաւ, խստիւ արգիլեց որ մէկը հոն չմտնայ, և չելաւ նոյն տեղէն մինչև որ իւր ճգանցը վախճանին շհասաւ :

Այս իւր փակուիլը և գոգցես մոտացածին նպատակի մը յամառութեամբ ետեէ ըլլալը, իւր բարեկամաց քիչ մը երկիւղ տուաւ, որ ըլլայ թէ խելքին վնաս մը հասած ըլլայ : Խրախուսական ընկերութեան առջև խօսուած ճառի մը մէջ (6 ապրիլ 1864), Պ. Տիւմակը պատմէ, թէ նոյն ժամանակիները իւր մէկ բարեկամը իրեն այցելութեան եկեր է, որ խորհրդածելով Տակէոի անսովոր ընթացիցը վրայօք իրեն հարցուցեր է թէ ի՞նչ կը մտածէ ճարտար արհեստաւորին խօսական մտածութեանց վերայ, որ իւր վրձինները թողուցած, յիմարաբար կ'աշխատի թուղթի վրայ բնական ու տեսական կերպով տպաւորելու առարկայից պատկերը : Այսպէս, անօգուտ և բազմածախ փորձերով ու խաբերայ ճգամիք անցաւ տասնըհինգ տարի : ... Տակէո, դարձեալ կը յաւելու Պ. Տիւմա, Տակէո որուն արուեստասիրական բարակ ըզգացմունքը այնչափ կը դժուարէր գոհ ըլլալու, և ուսումնական անբաւական կրթութիւն մը ամեն դիպուածոց մէջ անստոյգ տարակուսանք ընդ առաջ կը հանէր, կը տեսնէր որ փոփոխակի կը մօտենայ ու կը կորսընցնէ իւր անխոնջ ջանիցն առարկայն : Մերթ ինքն իրեն կը հարցնէր, թէ արդեօք մնուի և մտացածին ցնողքի մը ետեէ չէր երթար, և մերթ կը մտածէր որ գիւտը դտած օրէն ետքը՝ ալ թատր զարդարողի մը վիճակին մէջ պիտի չմնար :

Այնպիսի էր իւր այս նկատմամբ ունեցած բնական տարակուսանքը, որ սաէպ նիւթերը կը փոփոխէր, և իրեն պէտք եղած տարրաբանական գոյացութիւններէն զատ, քանի մը գոյացութիւններ ալ կը գնէր, որոնք բոլորովին անօգուտ ըլլալէն զատ, նաև

միտքը կը շփոթէին։ Եւս և իւր փորձերուն հանդամանքն յաճախ կը ստիպէին զի՞նքը ճամբաներու կամ ընդարձակ դաշտերու մէջ իւր փորձերն ընել։ և այն ատեն ամենուն վրայ կը սկսէր կասկածի երթալ։ թէ որ մէկը անցնէր երթար, մոլիքն կ'ըսէր թէ շատ անտարբեր կերպ ցուցուց։ իսկ թէ մէկը կանկ առնուր, շատ հետաքրքիր կերպ ունի կ'ըսէր։ եթէ ուրիշ մը սկսէր հեռանալ, ծածուկ պահելս բնականէ դուրս ըլլալուն համար է, կ'ըսէր։ Այսպիսի անհանգիստ կեանք մը անցուց Տակէու այն տասնուհինդ տարուան մէջ։ սակայն պէտք է ըսել, որ միշտ իւր ճրգունքը որ օրուան վրայ արգասարեր եղան։

Ի սկզբան Տակէու որոշեց Նիկրսի ոճը կատարելագործել, զոր քանի մը բառով կ'ուզեմք հոս յիշատակել։ Արծաթի թիթղան վրայ կը տրուի տեսակ մը չնարակ, որ բաղադրեալ է 'ի կպրոյ Հրէաստանի՝ լուծեալ յիսկական իւղ Լաւանդի։ Այս կուպրը լուսոյ ազգեցութիւնը ընդունածին պէս, կը փոխուի և կ'ըլլայ անլուծանելի։ Ուրիմն եթէ այս կերպով պատրաստուած թիթեղ մը զրուի Ստուերագծարանին մէջ, և պէտք եղածին չափ առարկային ներկայացունելին ետքը՝ լուացուի Լաւանդի իսկական իւղոյն մէջ, չնարակին այն կտորները որոնց վրայ լոյսը զարկած է, անսյլայլակ կը մնան թիթղան վրայ։ իսկ այն կտորները որք իրենց վրայ այն ազգեցութիւնը չունեցան, կը լուծուին իսկական իւղոյն մէջ։ Այս կերպով կրնայ տպաւորուիլ որ և է առարկայից պատկերը՝ որոյ մէջ լուսաւոր կէտերը կպրային ծեփին վրայ ճերմակ զարձած են, իսկ սեաւ կէտերը ապականման կ'երեին, որոնց վրայ էն ծեփը չնջուած է։

Տակէու Հրէաստանի կպրոյ տեղ փոխանակեց այն մնացորդը զոր կը թողու Լաւանդի իւղը թորուելին ետքը։ այս մնացորդը ակքուիլ կամ եթերի մէջ լուծեալ՝ կը թափէր թիթղան վրայ, որ հորիզոնական դրիւք բանուած

պիտի ըլլար, և ցնդելով՝ բարակ մաշկ մը կը թողոյր անոր վրայ։ Դարձեալ, փոխանակ պատկերը լաւանդի իսկական իւղոյն մէջ լուանալու, սկսաւ նոյն կամ ուրիշ իսկական իւղ մը թեթև մը տաքցունել և անոր չոգւոյն վրայ բունել թիթեղը։

Այս իւղոյն շոգին կը թափանցէր ծեփին լոյս չտեսած մասերուն մէջ, և կու տար անոնց այնչափ աւելի թափանցկութիւն՝ որչափ լոյսը նուազ էր։ Ընդհակառակն լոյս տեսած մասերը անայլայլակ կը մնային, եթէ շոգւոյն ազգեցութիւնը ընդերկար չտեսէր։ Այս դեռ Նիկրսի ոճն էր ըստ ինքեան, սակայն կիրառութիւնը աւելի դիւրացած էր և գիւտոյն յաջողութիւնը աւելի ապահովցած։ Տակէու այս ոճով, որ կոչուեցաւ ուժ Նիկրսի կատարելագործեալ, կը ստանար աւելի փայլունութիւն, դունոց մէջ զանազանութիւն և կիսերանգները աւելի կատարեալ։

Սակայն այս կպրային ծեփերն երկու գլխաւոր անտեղութիւնք ունեին։ տաշին, որ սաստիկ դանդաղութեամբ կ'առնուին լուսոյ ազգեցութիւնը, այն պէս որ արևու մէջ զնելէն ետքը շատ ժամեր պէտք են պատկերները տպաւորելու համար։ Երկրորդ, այն փոշիային դիրաը որ զլուսաւոր կէտերը կը ներկայացունէ, քիչ մը գունաւոր կ'ըլլայ, այնպէս որ քիչ տարբերութիւն կայ լուսոյ և ստուերի մէջ, և պատկերը անորոշ կ'ըլլար։ Այս բանս տարակուսանաց մէջ ձգեր էր նաև զնիկրս, որ փորձած էր սեերը սաստկացունել ընկղմելով թիթեղը զանազան տարրաբանական ազգակաց մէջ։ Ուրիշ գոյացութիւններէ զատ փորձած էր նաև զմանիշ, բայց շուտ մը մէկզի ձգեր էր։ ուրիշ կողմանէ՝ ազէկ չեր ըրած այս ազգակը ընտրելը, վասն զի արծաթոյ մակերեսոյթը կը փոխարկէ 'ի մանշուկ որ սեաւ չէ։ այլ զեղին ոսկէգոյն, որ և շատ դիւրաւ կը խանգարի լոյս տեսնելով։

Մինչդեռ Տակէու առանց շատ յաջող ելք ունենալու կը կրկնէր այս փորձե-

ըր, և ահա բարեբախտ դիպուած մը, այն դիպուածներէն մէկը որոնցմէ գերագոյն հանճարները միայն գիտեն օդուա քաղել, մասուց զինքը այն ճամբռոն մէջ՝ յորում էր արդարե գիտոյն յաջողութիւնը։ Մանշուկիւ օծեալ արծաթի թիթղան մը վրայ մոռցուած դրդալ մը իւր պատկերը թողուց անոր վրայ. ասով Ձակէոփի միաքը արթնցաւ։ Անկէ ետքը թողլով ամենայն կպրային ծեփերը, անոնց տեղ սկսաւ գործածել զմանչուկ արծաթոյ, գոյացութիւն մը անհամեմատ աւելի յարմար լուսով գծագրելու, և գործածութիւնը աւելի դիւրին։ Բայց մանշուկացեալ թիթեղը, ստուերագծարանի մէջ դրուելէն ետքը, զդալի փոփոխութիւն մը չի ցուցանէր, այլ թագուն կը պահէ յինքեան զպատկերը. պէտք է զայն դուրս ցաթկեցնել. արտայայտիչ ազդակի մը ձեռքով։ Ձակէո գիւտը գտաւ, և իւր դիւտոյն զլիսաւոր կէտն այս է, որ եթէ տարցուցած սնդկով լեցուն ամանի մը վրայ դրուի մանշուկացեալ թիթեղ մը, մետաղական շոդին միայն այն կէտէրուն վրայ կը փակչի, որոնց վրայ լցու զարկած է, և այնչափ աւելի առատութեամբ՝ որչափ որ լցուը սատիկ ըլլայ։ Այս թիթղան վրայ, որ ստուերագծարանէն ենելու ժամանակ դեռ զեղին ու միակերպ գոյն մը կը ներկայացունէ, կը սկսի տեսնուիլ պատկերը հրաշալի կերպով։ Կրնամք ըսել Արակոյին հետ, «որ գոգես կարգէ դուրս ճարտար վրձին մը պատշաճ համեմատութեամբ կը դծէ թիթղան ամեն մասերը»։ Արդ հիմայ, առանց Ձակէոփի գիւտոյն մանր մասերուն իջնելու, յիշատակեմք միայն որ պատկերը տպաւորելու համար՝ որպէս զի յետոյ լուսոյ մէջ դրուելով չայլայլի, պէտք է լուանալ թիթեղը՝ ի լուծման ենթածծմբակի նատրոնի, ետքն ալ տաք ջուրի մէջ։

Նիկս շատ չապրեցաւ՝ իւր բովանդակ ճգանցը առարկայն ՚ի գործ զըրուած տեսնելու համար. 1833ին ինքը մեռաւ, բայց իւր որդւոյն և Ձակէոփի

մէջ նորոգուած էր ընկերութեան մուրհակը։ Միաբան հաւանութեամբ երկու ընկերները իրենց գաղտնիքը յայտնեցին Ցէրութեան, և Արակոյի պատմածին նայելով, օրէնք մը հրատարակեցաւ (յուլիս 1839), որ 8ակէոփի 6,000 ֆրանքի հաս մը կը կապէր, և 4,000 ֆրանքի հաս մ՛ ալ խիզոր նիկրսի, ոչ այնչափ փոխարէն մը ընելու գիտաւորութեամբ, որչափ ազգային վարձատրութիւն մը։ Ասկէ քիչ ժամանակ առաջ Ձակէո տեսեր էր իւր Տեսարանացուցին մնխիր գառնալը, որ իւր առաջին գիւտերուն թատրոնն էր։ Այնուհետև քաշուած կեանք մը անցուց, և մեռաւ ՚ի բրդի-Պափ-ոխր-Մառնը, 12 յուլիս 1851։ Գեղարուեստից ազատ ընկերութիւնը անոր յիշատակին շիրիմ մը կանգնեց տեղւոյն գերեզմանատան մէջ։

Ոմանք ուղեցին զլանալ Ձակէոփի այս գիւտոյն հեղինակութիւնը, որ իւր անունը կը կրէ։ Նիկրսի անունը մժութեան մէջ ձգելէն ետքը, ուղեցին դարձեալ տալ իրեն իւր աստիճանը։ և ՚ի նպաստ նորա եղած փոփոխամտութիւնը չափազանցութեան գնաց։ Մինչև անզամ զջակէո ուղեցին ցուցանել տեսակ մը խորամանկ, որ այլոց գաղափարները իւր շահուն ծառայեցուցեր է, և բռնաբարեալ փառքով մը ուղեր է պճնիլ։ Մեզի այս ամբասաւանութիւնը անիրաւ կ'երևի։ Հեռի է մեզմէ Նիկեփոր Նիկրսի արդիւնքը վար զարնելու մտածութիւնը, որոյ աշխատաւթիւնքը շատ լաւ կերպով շարունակուեցան մեր օրերուո՝ Պ. Նիկրստը Սէն-Վիքթոր իւր եղբօրորդւոյն ձեռքոք։ Տարակոյս չկայ որ Նիկրս 1814էն ՚ի վեր գէմքերը ճիշտ օրինակելու գիւտոյն վրայ աշխատած էր, և իրական արգասիկներ ընդունած և ցուցած էր, մինչդեռ Ձակէո դեռ բան մը գտած չէր։ Ուրեմն Շալոնայի գիտնականն է առաջին գտակ լուսանկարի, և անտարակոյս իւր փորձերը մեծ օգնութիւն ըրած են Ձակէոփի։

Մակայն իւր գիւտը Ձակէոփի գիւ-

տէն շատ տարրեր էր, և ճշմարիտը  
կ'ըսեմք որ չեմք կրնար ըմբռնել թէ  
ինչպէս կարելի է հաստատել թէ « Տա-  
կէսի գործելու կերպերը նոյն էին Նի-  
կեփոր Նիկրսի կերպերուն հետ, փո-  
խելով միայն Հրէտատանի կուպրը և  
Լաւանդի իւղը » : Ո՞չ ահա ամենայն  
ինչ այս փոփոխութենէս կախուած է .  
կպրոյ տեղ զմանշուկ արծաթոյ փո-  
խանակելը, երագութիւն և ապահո-  
վութիւն տուաւ գիւտոյն, մինչդեռ  
կուպրն ոչ զմին ունէր և ոչ զմիւսն :  
Խակ մանշին գալով, իրաւ է որ Նիկրս  
շատ ատենէ 'ի վեր զայն կը գործա-  
ծէր, բայց գործողութիւնը լմննալէն  
ետքը իւր նկարներուն ստուերները  
միայն սեցունելու համար . երբեք մրտ-  
քէն շանցաւ որ զանիկայ իրըև զգայուն  
դոյացութիւն մը իրեն ծառայեցունէ ,  
և աս բանիս վկայ կեցած է իւր թըլ-  
թակցութիւնը : Ընդհակառակն ման-  
շոյ գործածութեան բոլորովին ընդդե-  
մութիւն կը ցուցընէր, և կը ջանայր  
իւր ընկերին այս միտքն ալ փոխել :  
Դարձեալ, Տակէսի գիւտոյն մէջ մնդկի  
գործածութիւնը, ամեննեին նմանու-  
թիւն չունի Նիկրսի ոճոյն մէջ Լաւան-  
դի խական իւղոյն գործածութեան  
հետ :

Արդ մեզի կ'երեի որ եթէ արդարա-  
ցի է Նիկեփոր Նիկրսի համարել լու-  
սանկարչական ոճոյ առաջին գիւտը ,  
անիրաւութիւն է շորթել Տակէսէն  
այն գիւտերուն հեղինակութիւնը, ո-  
րոնց վրայ ժամանակակցաց հիացումը  
իւր անունը դրոշմեր է :

=====

ՃԱՆԱՊԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ  
ԶՈՒԱՐ ՃԻՑԵՐՁԻ ՕՂԼՈՒ ՔԱՀԱՆԱՑԻ  
(Տես Երես 246)

Եղրայր, այսուհետեւ պատմեմք  
առորք Յորդանանոր զգնալն և զգալն  
մի լսու միոցէ :

Յորժամ կամենաս գնալ 'ի սուրբ  
Յորդանան, ծաղկազարդին օրն քիրա-  
ծիքն և ֆէլլահներն գալ և գնալ են .  
ոմն դաներմայ ձգէ փէլէ<sup>1</sup>, և ոմն ախ-  
վայ . թէ այլ ուրիշ մարդու տավար չի  
բռնես տէյի . ապա առաւօտուն տեսա-  
նես, եղբայր, վանից դռան առջնն՝ մի  
կողմն բէթլէհէմի ֆէլլահներն, միւս  
կողմն շամցի զաթրճիքն . նոքա կ'ըսեն  
թէ մեք կու տանիմք . միւպն կ'ըսեն  
թէ մեք կու տանիմք . և ես զուրս ե-  
լայ՝ զուղտն նայիլ գնացի . նա տեսանեմ  
որ մէկ զմէկ ինկան՝ սօփայ սօփայի .  
ուղտերն մէկ մէկի խառնվեցան . քարն  
իրեւ անձրեւ կու թափի . եկն միաս  
իմ, մտայ ուղտին փորուն ներքեւ, հա-  
զիւ ազատեցայ . և վանից գուռն ճո-  
րով գտայ . նա տեսանեմ արապ թէլ-  
լալն եկ . ելաւ բարձր տեղ և ձայնեց .  
ամենեքեան լուռ կացին թէ տեսա-  
նեմք ինչ կու կանչէ . այսպէս ասաց .  
թէ Շամցիք տանին ըխտաւորք զջուրն,  
ապա թէ չի օգտէ՝ ապա բէթլէհէմցիք  
տանին : Եւ ֆէլլահնին նկուն եղեն . և  
ես տեսայ անդ զաթրճի մի զօրեղ, և  
տաւարնին լաւ . իսկոյն ձեռացն բռնե-  
ցի և ասացի, քանի տաւար ունիս . նա  
ասաց թէ ութը տաւար . չորսն բռնե-  
ցի, քաշեցի ներս վանքն :

Եւ հեծաք ելաք ճանապարհ զա-  
թար զաթար . հազիւ հասաք 'ի մէկ  
մէյտան լեառ մի, և անդ սակաւ մի  
եկլէնմիշ եղաք՝ մինչև յետի ըխտա-  
ւորն զայ . անտի չուեցաք . ահա կու  
գնամք սառք տեղ, նեղ և լայն, դուր  
և փոս . եօխուշ մի վայր իջաք, մեծ